

զրողներէն մէկը չեր անիկայ : — Ազ-
նիւ օրիորդ , յաւել ըսելու ծանրութք ,
կ' ըսեմ քեզի որ ասպետին սրտին պէս
լաւ ու ազնուական սիրտ աշխարհիս
մէջ չկրնար գտնուիլ : — Խս գիտէի թէ
անանկ է , ամենեին տարակոյս չունէի .
բայց ինձի շատ քաղցր է այս վայրկե-
նիս նոյն բանը նորէն լսելու : Խակ պատիկ
Վաւրիտիոսն ալ կը ճանչնամ անշուշտ :
— Ո՞րն է այս պատիկ Վաւրիտիոսը :
— Վսպետին տղան : — Հա , իմացայ ի-
մացայ , աղաղակեց երիտասարդը ծի-
ծաղելով : Այս , կը ճանչնամ պատի
Վաւրիտիոսը : — Յօյս կու տայ ար-
դեօք անիկայ որ օր մը իր հօրը պէս
աղէկ ու առատաձեռն մարդ ըլլայ : —
Անոր տարակոյս կայ . բոլոր այս կողմի
մարդիկները աղէկ տղայ մը կը սեպեն
զինքը : Խս իրեն վրայ չար չեմ կրնար
խօսիլ : — Կը զգամ որ եղօր պէս պի-
տի սիրեմ զինքը : — Խս ալ կրնամ ա-
պահովցընել զքեզ որ նաև իրեն մեծ
ախորժ պիտի պատճառէ զքեզ տես-
նելու , :

Այսպէս խօսելու ատենը՝ բացավայ-
րէ մը անցան , և պարտիզի մը պատին
ետև՝ որուն վանդակապատ դուռը ան-
տառին վրայ կը նայէր , երեցաւ աղուոր
դղեակ մը՝ որուն բոլոր պատուհանները
կ' այրէին արևմտից ճառագայթներէն :

ԲՆԱԿԱՆՔ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐԱԼՈՒՐՔ

Դեռ ամենուս մտացը մէջ կենդանի
է անցեալ տարուան գեղեցիկ գիսաւո-
րին յիշատակը , որ առաջին անգամ եր-
կից վերջին սահմաններէն եկաւ այցե-
լու մեր արեգակնային դրութեանը , և
շաբաթներով երկրաբնակաց աշքն ու
զարմանքն իրեն ձգեց . որուն տտան եր-
կայնութիւնը 20 միլիոն մղոնէն աւելի
էր , և կրնար քանի մը հազար անգամ
երկրիս բոլորը պատել : Արդեօք որչափ

մարդկանց սիրտը վախ ձգեց , և նորո-
գեց հազիւ մարած աչն ու դողը , թէ
ինքն ըլլայ այն չարագուշակ և կործա-
նիչ գիսաւորը , որ 1857 թուին ընթա-
ցիցը մէջ կը սպասուէր , և անվրէպ եր-
կրիս պիտի զարնուէր :

Բայց փառք Վստուծոյ . 1858 տա-
րին ալ անվնաս սահմեցաւ ինկաւ յաւի-
տենականութեան անդունդը , և գիսաւ-
որն անցեալ հոկտեմբերի սկիզբներն
երկրիս ամենասամօտ գալով , այսինքն իբր
42 միլիոն մղոն , և առանց զարնուելու՝
իր հրաժեշտի վերջին ողջոյնը տուաւ
ու հեռացաւ մեզմէ անդառնալի և մը-
տաւ տիեզերաց անծայրութեանը մէջ ,
գուցէ լուր տանելու ուրիշ զօրաւորա-
գոյն արևեներու թէ ինչպէս մեր գրից
մեծ ու պատիկ մարմիններն անդադար
կը բոլորեն իրենց յաւիտենական պարն
արևուն չորս գին :

Իրաւ հիմա ալ վախ չմնաց այսպիսի
աշխարհակործան գիսաւորի մը , բայց
կարծենք անօգուտ ըըլլար խաղաղ սըր-
տով քննելու թէ ինչ հիման վրայ հաս-
տատուած է տիեզերաց կարգին հաս-
տատութիւնը , ուր երկիրս և ուրիշ
շատ մարմիններ , ոմանք մեծ և ոմանք
պատիկ , արագ արագ կը թաւալին դա-
տարկութեան ընդարձակութելը մէջ :
Այս վիթխարի զօրութիւններն որ զա-
նոնք կը ձգեն կը տանին խուճապաւ , և
անոնց կործանումն սպասնալ կը թուին ,
անոնք են մանաւանդ պահպանող զօ-
րութիւնները , և որչափ աւելի մեծ են՝
այնչափ աւելի կը պահպանեն տիեզե-
րաց կարգը : Խւ ասոնցմէ վախցուած
վերահաս վտանգին մեծութիւնը ապա-
հովութեան զրաւական մըն է միանգա-
մայն : Հիները կը կարծէին թէ տիե-
զերաց կայունութիւնն յանձնուած ըլ-
լայ նիւթական նեցուկներու , լիսեւնե-
րու , երկաթի առանցքներու , և բիւ-
րեղեայ խիստ կամարներու . իսկ ար-
դեաց գիտութիւն ընդհակառակն տիե-
զերաց պահպանիչ կը ճանչնայ նիւթոյ
զօրութիւններն ու անգործութիւնը :

Ա.

Ի՞նչ հաստաբութիւն ունին արդեացս
ծանօթութիւնները դիեղէրաց հաղմութեանը
կըայ : — Ընկեցական զօրութիւն մը ,
նման այն զօրութեան որով քարը կը
նետուի , և փախադարձ ձգողութիւն
մը արեւուն ու երկրիս մէջ , արեւուն և
ուրիշ երկիրներու կամ մոլորակաց մէջ ,
պատճառ են որ կը կանոնաւորեն այս
մարմնոց շարժմունքները : Ի՞այց այս
պատճառներն արդեօք իրական են : Ու
մանք կը կարծեն թէ կեղծուած ըլլան
ասոնք ենթազրութեան եղանակաւ ,
և ըստ իրենց մտացը տիեզերաց կայու-
նութիւնը խախուտ է , ինչպէս թէ
փնտութի շինուածքի մը հաստատու-
թիւնը իր հիմանցը վրայ , երբ այս հի-
մունքն անծանօթ են և կ'ենթազրուին
թէ այսպէս ըլլան , որ կրնան այնպէս
չըլլալ : Իսկ մեր շինուածոյն հիմունքն
անծանօթ չեն , և այս երկու զօրու-
թիւններս իրական են :

Դիքոյ-Պրահէ մահուան զուռն հա-
սած Քերէլի յանձնեց իր երկար դի-
տողութեանց գանձը մոլորակաց շարժ-
մանը վրայ : Արժանի էր Քերէլի այս-
պիսի մեծ ժառանգութեան մը . յետին
աղքատ , մինչեւ սովու համբերել , 32
տարի անընդհատ տուաւ զինքն տիե-
զերաց մէծ մատենին քննութեանը , և
հանեց անկէ երեք զինաւոր օրէնքը , որ
իր անուամբը գերէնեան օրէնք կը կո-
չուին : Ի՞ւածին օրէնքը կ'ըսէ թէ իւ-
րաքանչիւր մոլորակ կը դառնայ և կը
վերադառնայ թէ երածե պարունակ մը
կարելով , որուն վառարաններէն մէկուն
վրայ է արեւը : Երկրորդ օրէնքը կ'ըսէ
թէ մոլորակները միակերպ շարժմամբ
չեն քալեր իրենց պարունակացը վրայ ,
այլ դանդաղ՝ երբ արեւէն հեռու կը գը-
տուին , և երագ՝ երբ արեւուն մօտերն
են : Երրորդ օրէնքը կ'ըսէ թէ այն մո-
լորակները որ ընդարձակ պարունակ ու-
նին , այսինքն թէ արեւէն աւելի հեռու
են , աւելի ժամանակ կ'անցընեն իրենց
ամբողջ շրջանը կատարելու համար , ոչ

միայն պատճառաւ իրենց ժամկուն մե-
ծագոյն երկայնութեանը , այլ որ մեծն
է՝ պատճառաւ իրենց ընթացից մեծա-
գոյն դանդաղութեանը :

Դործոց ծանօթութեան վերահա-
սու ըլլալէն ետև , այն գործոց օրէնք-
ները տահմանելէն ետև , կարելի է
ձեռք զարնել անսնց պատճառներուն
քննութեանը : Դիքոյ գործոց վերահա-
սու եղաւ , Քերէլի անոնց օրէնքները
տահմանեց , և աչա՝ կիւդըն պատճառ-
ները գտաւ : Ուղղորակաց շարժումն ա-
րեւուն չորս դին այնպիսի գործ մըն է ,
որ իր մեքենական անմիջնորդական
պատճառները մտածելով , կը տեսնենք
որ երկուքի կը վերածուին . մէյ մը շա-
րունակ զօրութեան մը ձգողութեան
արեւուն ու մոլորակաց մէջ , և երկրորդ՝
ընկեցական զօրութեան մը , որով մո-
լորակները տպաւորուած են : Հարկ է
որ այս երկու զօրութիւններն իրարու-
հետ զուգաւորած ըլլան . ոչ մէկը և ոչ
միւսը միայնակ բաւական է կանոնաւո-
րելու մոլորակաց կորագիծ շարժումը
լրւոյ և ջերմութեան աղբեր չորս դին :
Զգողութիւնն առանց ընկեցման զօ-
րութեան , զմոլորակն ուղղագիծ ըն-
թացիք դէպ 'ի արեւ կը ձգէր . և ըն-
կեցման երագութիւնն առանց ձգողա-
կան զօրութեան , զմոլորակն առած
միակերպ շարժմամբ ուղղագիծ ընթա-
ցիք կը հեռանար հետզէտէ անոր
շարժման կեղրոնէն . և մանաւանդ թէ
այս բանս որ և իցէ անգամ ալ կրնայ
հանդիպիլ , թէ որ յանկարծ ձգողու-
թեան զօրութիւնը զադրի . վասն զի
գաղքած վայրկենէն մոլորակն իր ան-
գործութելը կը շարունակէ ընթացքն
ուղղութեամբ շօշափողին , որ պարու-
նակին այն կէտէն կը սկսի , ուր որ մո-
լորակը նոյն վայրկենին կը գտուէր :
Քերէլի օրէնքները , որոնցմով այս
շարժումը կը կատարուի , մուազրութե-
քննելով՝ անոնց մեքենական պատճառ-
ները գտնելու համար , կը տեսնենք որ
կիւդընի ձգողութեան զօրութեան
տուած հանգամանաց կը լուծուին . այս
ինքն է թէ այս զօրութիւնս այնչափ

մեծ է, որքափ մեծ են այն մարմնոց զանգուածները որոնց վրայ կ'ազդէ . և կը նոււազի այնչափ աւելի , որքափ կ'ածի այս մարմնոց իրարմէ ունեցած հեռաւորութիւնը : Ինկեցման զօրութիւնը և ձգողութեան զօրութիւնը են պարզապէս ըստ վերոգրեալ հանգամանաց երկու մերձաւոր և հարկաւոր զօրութիւնները մոլորակաց շարժումն պատճառելու : Ուրեմն ձշմարիտ է այս զօրութեանցս գոյութիւնը , ինչպէս ձըշմարիտ է այս շարժմանս գոյութիւնը . համառօտ ասել , ասոնք երկու իրական զօրութիւններ են : Ինայց իրական ըսելով՝ պէտք չէ հասկընալ նախնական . միայն ըսել կ'ու զենք թէ ինչ ալ ըլլան այն նախնական զօրութիւնները , որոնց յանձնեց Աստուած աստեղաց կառավարութիւնը , անոնց մեքենական ոյժը մեր տեսած երեւութիցը վրայ՝ կը բովանդակուի հարկաւորապէս այս երկու զօրութեանց մէջ :

Աիւդըն իր քննութեանցը մէջ գեղեցիկ օրինակ մը տուաւ խոհեմութե , զոր մեծահանձար մարդիկ ձեռքէ չեն թողուր նաև իրենց սրաթոփչ խորհըրդոցը մէջ : Այր ինքն 1666 թուոյն երկնեց ձգողութեան զօրութիւնն ամենայն հանգամանօքը , հաշուի անաշառ ատեանը հանեց զայն , տեսնելու համար թէ գործոցն համաձայն է . բայց երկրիս շառաւիղը , որ այս հաշուին հարկաւոր տարրն է , դեռ ձշմարտէն վար զօրութիւն մը ունէր , ուստի նոյն ատենն հաշիւը չհամապատասխանեց լիովին իր մաածութեանցը : Աիւդըն առ ժամն մէկդի դրաւ այս մեծ խորհուրդը , թէպէտ և պայծառ կը տեսնէր թէ քանի զարմանալի համապատասխանութիւն ունէր գործոց իրականութեանն հետ , և թէ որպիսի լուսաւոր զօդիւք կը կապէր իրարու հետ շատ ու շատ երեսյթներ : Ա յան տասնըվեց տարի անցան . մինչև գաղղիացին Ինդար 1682 թուոյն՝ երկրաբաշխական դիտողութեամբք , երկրիս շառաւիղին մերձաւոր զօրութիւն մը գտնելով , Աիւդըն հաշիւը նորէն ձեռք առաւ .

և տեսնելով այս անգամ՝ որ անկիւնական վէմն հաստատուն է , կանգնեց վրան իր հրաշալի շինուածը :

Ուրեմն այն զօրութիւնները որ Աիւդըն այսպիսի հասուն քննութեամբք ծանոյց աշխարհի , իրական զօրութիւններ են . վասն զի ասոնք են այն երկու անմիջական պարզագոյն հարկաւոր պատճառները մեր զրից շարժմունքները տալու : Այսպէս այս երկու զօրութեանց գոյութիւնն հաստատելին ետե , անցնինք տիեզերաց կայունութիւնը քննելու :

Բ

Ա յէգահնային դրսելիւնն ունէ իր հէջո իւրիունութեան պայմանները : — Երկիրա և միւս մոլորակները կը դառնան և կը վերադառնան իրենց պարունակներուն վրայ արեւուն չորս դին , և չեն հեռանար արեւէն հետզհետէ , ինչպէս կը հեռանային թէ որ միայն ընկեցման երագութեամբ շարժէին . և չեն իյնար արեւուն վրայ , ինչպէս կ'իյնային թէ որ շարունակ ձգողութիւնը ձգուէին : Այս կորագիծ շարժմամբն , որ այն երկու զօրութեանցն արգասիքն է , երբոր երկիրս արեւուն կը մօտենայ , արեգակնային ձգողութիւնը կ'ածի , բայց անով կ'ածի նաև շարժմանն երագութիւնը . որով կ'ածի իր կեդրոնախոյս զօրութիւնն ալ , ինչպէս արագ արագ շարժող պարսատիին մէջի քարը , այնչափ որ իր պարունակին արեւուն ամենէն մօտ կիտին վրայ կը յաղթէ ձգողութեան : Հետեւաբար երկիրս այն կիտէն կը սկսի հեռանալ արեւէն , և այն ժամանակը ձգողութիւնը կը նոււազի . բայց իր շարժումը գանգաղելով , կենդրոնախոյս զօրութիւնն ալ աւելի կը նոււազի , այնչափ որ իր պարունակին արեւէն ամենէն հեռաւոր կիտին վրայ կը յաղթուի ձգողութենէն , որ դարձեալ երկիրս արեւուն կը մօտեցընէ : Այսպէս երկիրս այն երկու զօրութեանց շարունակ ներգործութեամբք , որոնք փոխանակաւ մէկզմէկ կը սանձեն , մշտնջենաբար

նոյն ձամբան կը բռնէ արեւուն չորս դին
դառնալու :

Երկիրս իր առանցիցը վրայ գառնա-
լու ժամանակ, անդործութքը կ'ընդդի-
մանայ որ հասարակածին և ամէն եր-
կրային զուգահեռականաց թաւալման
մակարդակները դիւրաւ շխտորին ի-
րենց դիրքէն, ինչպէս նաև առանցքն
ալ մի և նոյն ուղղութիւնը պահէ տիե-
զերաց մէջ, նման ամենեին շոնչանան
շարժմանը : Ի՞յս բանս խոստմնէնք մըն
է որ այլ և այլ գաւառները երկրորդէն
միշտ իրենց դրից կարգն արեւուն նկատ-
մամբ, և իւրաքանչիւրն իր յատուկ ե-
զանակաց յաջորդութիւնը պահէ ու կլի-
ման չփոխէ :

Եթէ մոլորակներն արեւէն միայն
ձգուէին, կանոնաւոր թերածե պարու-
նակներով կը շարժէին, որոնց մէկ վա-
ռարանը այն աստղին կեղրոնը կ'իյնար :
Ի՞յց ձգողութիւնը տիեզերական զօ-
րութիւն է . մոլորակներն իրարմէ ալ
կը ձգուին, որով կը խոտորին այն պա-
րունակներէն, զոր կը կտրէին թէ որ
դէպ 'ի հաստատուն կէտ մը միայն
ձգուէին : Ի՞հաւասիկ կը տեսնենք որ
տիեզերական ձգողութեան նոյն իսկ
բնութենէն յառաջ կու գան աստեղա-
բաշխական խռովութիւնները : Ո՞եր
դրից մոլորակաց ու արբանեկաց փոխա-
դարձ ազդեցութիւնները անդադար կը
փոփոխեն այն մարմոց երագութիւն-
ներն ու հեռաւորութիւնները, անոնց
պարունակաց ձևերն ու հակումները :
Ի՞յս տեսարանս ահարկու խորհուրդ
մը կը զարթուցանէ մարդուս մոտացը
մէջ : Ի՞յդ բազմաթիւ զօրութիւններն,
որ այնպէս փոփոխական են իրենց ուղ-
ղութեանն ու մեծութեանցը մէջ, պի-
տի կարենան արդեօք մշտնշենասիս
կալ մնալ հաւասարակշիռ, մինչև հա-
րիւրաւոր հազարաւոր դարերէ ալ ետե-
անխախուտ մնայ մեր դրից կայունու-
թիւնը : Հին ու նոր դիտողութիւն-
ներն իրարու հետ բաղդատելով կը տես-
նուի որ Երեւակին շարժումն երթագով
կը դանդաղի, և լուսնին ու Լուսնթա-
գին շարժմունքներն անդադար կ'երա-

գեն : Երբոր աստղի մը երագութիւնը
կը դանդաղի, ըսել է թէ այն ասաղն
հետզհետէ կը հեռանայ միշտ իր շարժ-
ման կեղրոնէն . և երբոր երագութիւ-
նը կ'աճի, ըսել է թէ այն աստղն իր
շարժման կեղրոնին կը մօտենայ : Ու-
րեմն պիտի գայ ժամանակ դարսուց ըն-
թացիցը մէջ, որ արեգակնային դրու-
թիւնն իր հրաշալի զարդն Երեւակը
կորսընցընէ, և Լուսնթագին վիթխարի
մարմինն արեւուն հրաբորուք ովկիանո-
սին մէջ ընկղմի, ու մարդիկ տեսնեն
լուսնին հետզհետէ մօտենալն և վեր-
ջապէս երկրիս զարնուիլը : Ո՞եծն՝ Կիւ-
դըն կ'երկբայէր թէ մոլորակային դրու-
թիւնն իր պահպանութեանն ոյժն ըն-
դունած ըըլայ, և կը սիրէր կարծելու
թէ արարչագործ ձեռքն երբեմն երբեմն
օգնութեան հասնի անոր անկարգու-
թիւնն ուղղելու . Լայանից փիլիսոփան
ալ այս կարծեացս կը հակէր քիչ մը :
Այլէր նրբամիտ երկրաչափն, որ աս-
տեղաբաշխական խռովութեանց վրայ
Կիւդընէն աւելի կրնար տեղեակ ըլ-
լալ, ինքն ալ կ'երկբայէր թէ արեգակ-
նային դրութիւնն իր կայունութեան
պայմանները չունենայ : Ի՞յց ետքէն
Լաբլաս, Լակրանժ, Բուասոն, և մեր
օրերն Լըվէոփէ գալզիացի մեծանուն
աստեղաբաշխից անընդհատ քննութի-
ները ցուցուցին որ ամենեին երկբայու-
թիւն չկայ, և մեր արեգակնային դր-
բութիւնն իր կայունութեան ամէն
պայմանները կը բովանդակէ :

Ո՞լորակաց շարժմանն այս ամէն փո-
փոխութեանցը մէջ մէկ բան մը կայ որ
չփոխուիր . և է անոնց կտրած փոփո-
խական թերածե պարունակաց երկայ-
նութիւնը . և որովհետեւ այս երկայ-
նութենէս կը կախուի իւրաքանչիւր մա-
լորակին արեւուն չորս դին կատարած
շրջաբերութեան ժամանակը, անոր հա-
մար այս ամէն մոլորակները միշտ մի և
նոյն ժամանակը պիտի ծախեն իրենց
շրջաբերութիւնը կատարելու արեւուն
չորս դին : Ո՞էտէտե մոլորակաց պարու-
նակաց ձևն ու անոնց մակարդակներուն
փոխադարձ հակմունքները երթալով

կ'այլայլին , բայց թուոց անդրդուելի փաստերով ապացուցուած է որ այս այլայլութեանց իւրաքանչիւրը թէ որ գարէ դար դէպ'ի մի և նոյն կողմը կը խաղայ , պիտի գայ ժամանակ որ նոյնչափ դար ալ ետ ետ պիտի խաղայ : Այս պարունակները դանդաղօրէն կը ճօձին մէյ մը մէկ զին մէյ մը մէկալ դին քանի մը միջին պայմանաց թէ իրենց ձեզն և թէ իրենց փոխադարձ հակմանը . որոնցմէ կը հեռանան մերթ դէպ'ի մէկ կողմը և մերթ դէպ'ի միւս կողմը , բայց ամենաքիչ քանակաւ : Այսնք յատիգենականութեան ճօձանակի ըսուեցան , որով կը բացատրուի միանդամայն թէ անոնց դարական դանդաղութիւնը , թէ շարժման տեսակը և թէ դրից կայունութիւնը :

Արեմն Երեակին , Ուսմնթագին , երկրիս , լուսնին ու միւս մնորակաց շարժմանն ամէն տեսակ անհաւասարութիւնները տիեզերական ձգողութեան հետևանքն են . և մի և նոյն ձգողութիւնը , ըստ քանի մը պայմանաց որ արեգակնային դրութեան մէջ կը ստուգուին , յառաջագոյն կը հոգայ որ այն ամէն անհաւասարութիւններն ուրիշ բան ըլլան , բայց եթէ ամենափոքր դարական ճօձանքներ միջին կացութեան մը չորս դին :

Կարլասի ձեսքէն ելած մաթէմադիգական տարազու մը զօրութիւնը բաւական եղաւ ցուցընելու թէ տիեզերքս անխախուտ է և կայուն նոյն այն զօրութեանց ուժովը , որոնք կործանումն սպառնալ կը թուեին :

Գ.

Աեր աստեղական դրութիւնն ինչ է այս առանձիւն ունի : — Աւելի բարձր ելլենք : Ձգողութիւնը կը կանոնաւորէ նաև աստեղաց ընթացքը : Պիտողութիւնն ստուգեց որ իրինառութէ դրութեանց մէջ երկու աստղերն իրարու չորս դին կը դառնան , կամ լաւ երկու գործառնութէն պատճառած , որ ընկերակցութեամբ իր կառավարութեանն յանձնուած մոլորակաց և արքանեկաց քալէ տիեզերաց մէջ :

Նան , որով ըսելէ թէ այն երկու աստղերը փոխադարձաբար մէկմէկէ կը ձգուին : Եթէ ձգողութիւնն աստեղաց վրայ կ'ազգէ իր զօրութիւնը , ասոնք պէտք են հարկաւորապէս ամէնքն ալշարժման մէջ ըլլալ : Այս աստղերը մէյմէկ ինքնալոյս արևեներ են , նման այն պայծառ աստղին , որ մեր մնորակային գրութիւնը կը լուսաւորէ և կը կենդանացընէ . և այս նմանութիւնը հաւանական կ'երեցընէ որ այն արևեներն ալ իրենց չորս գին պտըտող անըստ մնորակիներ ունենան , զորոնք անկարելի է տեսնել իրենց անհուն հեռաւորութեանը պատճառաւ : Եթէ կը րկնաստեղք ալ իրենց մնորակիներն ունենան , անոնց ցորեկն ու գիշերը մեզմէշատ տարբեր կ'ըլլան , վասն զի այն երկու արևեներուն ծագումն ու մուտքը նոյն կարգաւ չեն յաջորդեր միշտ իրարու , և անոնց լուսոյն գոյնն ըստ մեծի մասին նման ըլլալով մէկմէկու , այս մնորակաց օրերն ալ գոյնզգոյն կ'ըլլան . Երեմն կարմիր կամ նպանջագոյն արևեկունենան իրենց հորիզոնին վրայ , երբեմն ալ կանաչ կամ կապոյտ արև , և կամ երկուքն ալ մէկտեղ :

Հաստատուն ըսուած աստղերն յառաջատական շարժմանքներ ունին , որ այլ և այլ են թէ ուղղութեամբ և թէ երագութեամբ : Այս շարժմանց պատճառակինաց ըլլալ որ ասոնք իրօք տեղերնին փոխեն տիեզերաց մէջ , կամ թէ առերեղիմ տեղափոխութիւններ ըլլան մեր արևեռն շարժմանքն պատճառած , որ ընկերակցութեամբ իր կառավարութեանն յանձնուած մոլորակաց և արքանեկաց քալէ տիեզերաց մէջ :

Եթէ իրօք աստղերն իրենց տեղերնէն կը շարժին , հաւանական է թէ այս շարժմանքներն իրարմէ անկախ են , և անոնց ուղղութիւնը մասնաւոր օրէնքի մը տակ չինար , ու այս շարժմանքներն ամէն ուղղութեամբ կը լինան ըլլալ :

Ինդ հակառակն եթէ աստեղաց շարժմանքներն առերեղոյթ տեղափոխութիւններ ըլլան , մեր արևեռն շարժ-

մունքէն պատճառած, այն աժեն իրն զիրն ուրիշ կերպարանք կ'առնու : Երկնից կամարին այն աստղերը, դէպ 'ի որոնց կը դիմենք հետզհետէ մասնաւոր ուղղութեամբ մը, պիտի տեսնեինք որ կամաց կամաց մէկմէկէ կը հեռանան, և անոնց անկիւնական հեռաւորութիւններն աստիճանաբար կ'աձին, որչափ որ մեզմէ ունեցած հեռաւորութիւննին կը նոււազի : Խակ երկնից հակառակ կողման աստղերն, որոնցմէ կը հեռանանք, պիտի տեսնեինք որ երթալով մէկմէկու աւելի կը մօտենան, որչափ որ մեզմէ ունեցած հեռաւորութիւննին կ'աձի : Իստեղաց այս առերեսով շարժման երագութիւնը մէկէն մէկալը շատ տարբեր պէտք է որ ըլլայ, ըստ ուրում աւելի կամ նոււազ մեծ է անոնց իւրաքանչիւրին մեզմէ ունեցած հեռաւորութիւնը, որով այս երագութիւնս կրնայ զգալի ըլլալ ոմանց աստեղաց վրայ, ուր ընդհակառակն ուրիշներն յանհունս հեռու ըլլալով մեզմէ անշարժ կը տեսնուին, թէպէտ և մենք անդադար տեղերնիս փոխենք :

Երբ իրարու հետ կը բաղդատուին աստեղաց յատուկ այլ և այլ շարժմունքները, կը տեսնուի որ անոնց ուղղութիւններն այս պարզ օրէնքը չեն պահեր, որով ենթադրեցինք թէ այս շարժմունքներն արեւուն տեղափոխութենէն առաջեկած երեսովներ ըլլան : Ի վերայ այսր ամենայնի բոլորավին անկախ չեն մէկմէկէ այս շարժմունքները. վասն զի ամէն կարելի ուղղութիւն չունին, մասնաւանդ թէ բոլորին վրայ ալ առանձին բերումն կը տեսնուի մասնաւոր ուղղութիւն մը առնելու : Ուստի հիմա ստոյգ կը կարծուի թէ աստեղաց այս յատուկ շարժմունքներն առաջ կու գան վերօդրեալ երկու պատճառներէն ալ միանգամայն . այսինքն թէ աստեղք իրօք տեղերնին կը փոխեն տիեզերաց մէջ, և թէ մեր արեւն ալ, որ այն աստղերէն մէկն է, իր մոլորակներովն ու արբանեակներովը կը քալէ անդադար միջոցին ընդարձակութեանը մէջ :

Հերչել առաջինն եղաւ որ իր զիտու-

զութիւններովը այս բանս հաստատեց . և ինքն ու իրմէ վերջը ուրիշ աստեղաբաշխներ հիւսիսային ու հարաւային կիսագնտից վրայի աստղերուն շարժմունքները քննելով, ստուգեցին որ մեր արեւը դէպ 'ի մէկ կէտ մը կը շարժի, և այս կէտը Ա ահագն ըսուած համատեղութեան վրայ կ'իյնայ . խսկ արեւուն այս շարժման արագութիւնն է 130 միլիոն մղոն մէկ տարուան մէջ, կամ իբր 360 հազար մղոն մէկ օրուան մէջ : Այսպիսի երագութիւն մը ըլվախցընէ զմեզ . եթէ մեր արեգակնային դրութիւնն անդադար շարունակէ իր ժամբան դէպ 'ի այն կէտն՝ ուղղագիծ ընթացիւք, 608 հազար տարի պէտք է առաջին կարգի աստեղաց մօտենալու, և աւելի քան 3,372,150 տարի պէտք է ըորորդ կարգի աստղի մը համարական աստեղի մը համարական աստեղաց մօտենալու :

Ո՞եր մնալորակային տիեզերաց քննութիւնը, ուր հետզհետէ Ա ուսնթագին, Երեակին և Արանոսին մասն մասնական դրութիւններէն կը համարնք արեգակնային դրութեան, որ զանոնք ամէնն ալ իր մէջը կը բովանդակէ, ունանց յաստեղսբաշխից սիրել տուաւ ենթադրելու նմանութեամբ, գուցէ թերեսնակ քանի մը զիտողութեամբք, որ այս նմանութեան հաստատութիւն կու տան, թէ մեր դրութիւնն ուրիշ բան ըլլայ բայց եթէ ամբողջացուցիչ տարր մը տիեզերական դրութեան, ուր այլ և այլ մասնական բազմաթիւ դրութիւններ, մէկմէկէ անհուն հեռաւորութեամբ, իրարու վրայ ազգելով փոխանակաւ, հպատակին և շարժին կեղոնական մեծ մարմնոյ մը չորս զին, իրը տիեզերական արեւու, որով տիեզերաց կարգադրութիւնն ու կարգադրութիւնը կը բովանդակուի և կը վերածուի ձգողական միակ կէտ մը : Ո՞էտէր աստեղաբաշխն, իր անխոնջ գիտողութեան ու երկայն և նուրբ հաշիւններովը կը ցուցընէ թէ Բոյլ ըսուած աստեղաց մէջ, ցըւն պարանոցին վրայ, Ալէին գեղեցիկ աստղն է տիեզերական ծանրողութեան այս կեդրոնը, և մեր արեւը իր վրայի մնալորակներովը, արբա-

նեակներովն ու գիսաւորներովը, 18 միլիոն 200 հազար տարուան մէջ հազիւ մէկ անգամմը կրնայ կատարել իր շրջանը այս փառաւոր աստղին վրայ, որուն մեզմէ հեռաւորութիւնն է 31 $\frac{1}{2}$ միլիոն անգամ երկրիս պարունակին շառաւիդը, և լցոն որ արևեն մեզի համնելու համար 8 վայրկեան ու 18 մանրերկրորդ կ'ուզէ, 500 տարուան մէջ հազիւ կրնայ կտրել լոկիսնին երկրէս ու նեցած հեռաւորութիւնը :

Չգողութիւնն որ անդադար կը ձրգնեցնէ աստղերն, արդեօք ժամանակաւ պիտի չխռովի՞ անոնց ընթացքն ու պիտի ջրարէ զանոնք իրենց ծանրողութեան հասարակաց կեզրոնին չորս դին : Լոշարհակործանման այն վախը, որ քիչ մը առաջ փարատեցաւ մեր արեգակնային դրութեանն համար, հիմա նորէն ընդառաջ կ'ելլէ, թէպէտ և շատ հեռուն, մեր աստեղական դրութեանն համար, որ է ծիր կաթին : Ինութե կարգն, ուր մեր տեսած ամէն շարժմունքները կը վերանորոգուին անդադար որոշեալ օրինօք, կ'ապահովի՞ զմեզ որ մատն արարչապետին տպաւորած է տիեզերաց վրայ անսահման պահպանութեան մը կնիքը : Ինայց աստեղաբաշխք սիրեցին քննելու թէ ինչ կերպով ծրի կաթին կազմութիւնը կրնայ ունենալ իւր մէջն աստեղաց անայլայլէլի դրութեան մը պայմանները :

Ծիր կաթինն, որ բոլոր երկինքը կը պատէ մեծագոյն շրջանակաւ ու բիւրաւոր աստղերէ կը բաղկանայ, մակարդակ մանեկի մը ձև ունի, և արևն իր մոլորակային դրութեամբն այս մանեկին մէջ կը գտուի : Չգողութեան վարդապետութենէն առաջ կու գայ, թէ մարմին մը որ մակարդակ մանեկի մը արտաքին կամ ներքին շրջաբերութեանը մօտենալով, մօնեկին ամենէն մօտ մասին գէպ ՚ի կէտ մը կը ձգուի, որ զրեթէ անոր լայնութեանը մէջտեղը կ'իյնայ : Այսպէս աստղ մըն ալ ծրի կաթին ներքին եզերացը մէջ գտուելով՝ պէտք է անոր բազմաթիւ աստեղաց անմերիւ ձգողութիւններէն ստի-

պուի մերձակայ մանեկաւոր միջոցին խորերը թափանցելու : Ինայց անոր լայնութեան մէջ տեղի կէտն հասնելով, այն աստղը կանկ չառնուր, վասն զի մասնաւոր երագութեամբ մը հոն կը դիմէ, ուստի իր անգործութեամբը կը շարունակէ ընթացքը դէպ ՚ի արտաքին եզերքը : Իսկ այս յառաջախաղացութեան ժամանակ ձգողութեան հակառակ ներգործութիւնը անդադար զինքը ետ ետ կոչելով, դէպ ՚ի առաջ երթալու ամէն երագութիւնը վրայէն կ'առնու, և ինչուան կը բռնադատեզայն ետ դառնալու նոյն ձամբով : Այս ատեն աստղը նորէն կ'անցնի լայնութեան մէջ տեղէն մասնաւոր երագութեամբ մը, առաջ կը իսաղայ դէպ ՚ի ներքին եզերքը և կը հասնի առաջին տեղին ուրկէ սկսեր եր շարժիլ : Հոս դարձեալ կ'առնու իր առաջին շարժումը, և այսպէս հետզետէ կը ճօճի մէկ եզերքէն միւս եզերքը : Հիմա ենթագրենք թէ այս աստղը առաջ ըլլայնակեցման երագութիւն մը ուղղութեամբ շօշափողի առ կորութիւն ներքին եզերաց այն կիտին որմէ կը սկսի շարժիլ, այս երագութեամբ ունեցած շարժմունքը նախընթաց շարժման հետ բաղադրելով, կը տեսնենք որ այն աստղը շատ անգամ կը կատարէմանեկաձև միջոցին ամբողջ շրջաբերութիւնը, իր ընթացիցը մէջ մերթ գէպ ՚ի արտաքին եզերքը տեղափոխելով և մերթ ներքին եզերքը, և այսպէս օձապտոյտ գիծ մը կը ձւացընէ անսահման թուով պարագերութեամբ, որոնց ամէնն ալ նոյն միջոցին մէջ կը բովանդակուին :

Ինչ որ մէկ աստղի մը համար կ'ըսուի՞ նոյնը իմանալու է իւրաքանչիւր աստեղաց համար ալ, և նաև եթէ անհամար աստղերն ամէնն ալ շարժմունքնին ունենային այն մանեկին մէջ : Այրեմն ծրի կաթին աստղերը կընան անայլայլէլի դրութիւն մը կացուցանել, շրջաբերելով իւրաքանչիւրն այն մանեկաձև միջոցին մէջ օձապտոյտ գծի մը ուղղութեամբ, որ փոխանակաւ նոյն

միջային մերթ ներքին եզերացը կը մօտենայ, մերթ արտաքին եզերացը, և ոչ երբէք անկէ դուրս կ'ելլէ:

Արովչետե ծրի կաթին լուսաւոր հետքը մեզի բոլորաձև կ'երեւայ երկնից երեսը, ըսել է թէ մենք զայն իր ներքին կողմէն կը տեսնենք, և թէ հիմա արեն անոր մանեկին ներքին եզերացը մօտ հասեր է ու պիտի սկսի ետ դառնալու: Ինթացիցն այս յետագարձութեան ատեն արել պէտք է այնպիսի ուղղութիւն մը բռնէ իր շարժմանը մէջ, որ ներքին եզերաց շօշափող ըլլայ այն կիտին վրայ ուր որ արել կը գտուի: Կրտսերն հերշէլ Ի արեյուսոյ գլուխն ուղևորելով՝ զիտեց որ հարաւային կիսագնտին վրայ տեղ մը, լիազ ըսուած համաստեղութեան մօտ, ծիր կաթինն աւելի պայծառ լցու մը կ'արձակէ և իր աստղերէն բազմութիւն պարզ աճքով ալ կը տեսնուին, և թէ այն տեղէն սկըսեալ իր հետոց դէպ 'ի հակառակ կողմը լցոն հետզետէ կը նուազի ու սպիտակ գոլուային նուրբ պայծառութիւն մը կ'առնու: Ինքն ասկէ հետեւցուց թէ ծրի կաթին հարաւային կէսը զգալապէս աւելի մօտ է մեզի քան թէ հիւ-

սիսային միւս կէսը, և թէ հիմա երկիրս անոր մանեկին հարաւային դին կը գտուի ըսինք մեր զրութիւնը, ծրի կաթին բոլորակին շօշափող մը մտածենք, քիչ մը դէպ 'ի հիւսիսային կիսագունտ բարձրացած, կը տեսնենք մեծաւ զարմացմամբ որ այս շօշափողը կ'երթայ կ'իյնայ Ա ահագն համաստեղութեան այն կիտին վրայ՝ դէպ 'ի որուն առեր է արեն իր հիմակուան ընթացքը: Ուրեմն շատ հաւանական է թէ արեն և ծրի կաթին միւս մարմինները վերագոյն ըսուած եղանակաւ շրջաթերին բովանդակ ծրի կաթին ծանրողութեան կեդրոնին չորս դին: Չենք ուղեր լւել հոս ուրիշ նմանութիւն մըն ալ, որ է արեն այս շարժմանս մէջ իր ուղղութիւնը կ'առնու արեմուտքէ արեելք, ինչպէս է մոլորակաց շարժմանն ուղղութիւնը արեուն չորս դին, և զրեթէ բոլոր արբանեկաց շարժմանն ուղղութիւնն իրենց մոլորակացը չորս դին:

Կը շարունակուի:

ՄԱՆՐ ԳԻՏԵԼԻՔ

Եւելտ Բնակչութեան: — Մատերս Պ. Տիգդերիք՝ Պեռլինու համալսարանին դասատուներէն մէկը ընտիր ձառ մը հրատարակեր է, որուն մէջ կը ցուցին թէ երկրին բոլոր բնակչաց թիւը հազար միլիոն չէ ինչպէս որ կը կարծուի, այլ հազար և 283 միլիոն, հետեւեալ կերպով բաժնուած հինգաշխարհաց վայ:

Եւրոպա	.	.	.	272 միլիոն
Ասիա	.	.	.	750
Աֆրիկէ	.	.	.	200
Ամերիկա	.	.	.	59
Աւստրոլիա	.	.	.	2

Եւրոպայի բնակչաց թիւը հարիւր տարիէ կ'վեր կրկնապատկեր է: 1787 տարւոյն 150 միլիոն միայն բնակիչ ունէր: 1805ին հաշիւ եղաւ որ գրեթէ 200 միլիոնի կը հասնէր: այսօրուան օրս 272 միլիոն է, և այս գարուս վերջը 300 միլիոնէ շատ աւելի բնակիչ պիտի ունենայ: — Իսկ երկադըն:

տոյս բոլոր բնակչաց թիւը, որ ինչպէս ըսինք՝ հիմա 1,300 միլիոնի կը մօտենայ, 1900 տարւոյն երկու հազար միլիոնի պիտի հասնի:

Արևետական ՀԱՅԱՍՏԱՆԻ խորս-թիւնը: — Պէսիմն ծովային գինուորականը 1853ին ովկիանոսը չափելով, տեղ աեղ 39,000 ոսքի խորութիւն գտաւ, որ է ըսել 7 մզնն և չորս մասին մէկը: և Տէնհիմնաւագեան ալ 46,236 ոսքի խորութիւններ գրտաւ, որ է ըսել գրեթէ 8 մզնն և չորսին երեքը: Երկրագնաոյս ամենէն բարձր լեռներն ալ կրնան այս անգունգներուն մէջ ծածկուիլ, և իրենց գագաթներէն վեր խել մը բարձրաւթիւն ջոյ թողուլ: Ալպեանք և Հիմալայա հաւասարապէս կը կլուին ովկիանոսի այս ահա որ որկորէն:

Բայհակի ճարպարս-թիւն, առաջադիմութիւնը, Եւրոպա՝ 1789 բարիւն երգը: — Այս թաւականէն առաջ Եւրոպայի մէջ միջական հաշուով տարւոյ մը